


329

۷۹۱

~~1284~~ 163606



Դեռ օժիութ ար. Ա. Պատմիք  
"Ե. Հ." յաշ. Բագ

Թիւ 14. — Հրապ. Ս. Դ. Հնչ. Կ. Ամեր. Երև. Գործ. Յանձ.

---

# ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐ

ՆԻՒՐ 1916 Յունիս 2/15 ին

Կ. Պօլսոյ մեջ կախաղան  
բարձրացող բան Ս. Դ.  
Հնչակեան բնկեր-  
ներու յիշա-  
տակին

ՏՊԱՐԱՆ

ԱՆՐԻՑԱՍՍՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆ..ի

ՓՐԱՎԻՏԷՆՍ

1916

# Հ Օ Ն

ՔԱՍՏԱ. Դ. ՀԱՅ. ԴԻՀԱՅԱ. ՀԱՅԱՍՏԱԿԱՆԵՐՈՒ

Ե Ւ

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿԱՆԵՐՈՒ

... • ...

ՆԱՀԱՏԱԿ ԸՆԿԵՐՆԵ՛Ր,

Զեր անփառունակ ժիրիմներուն վրայ, փօխան յու-  
շաբանի, Աօցիալ Դեմօկրատ Հնչակեան Կուսակցութեան  
Ամերիկայի Շրջանակս կը դնէ այս խնկաբոյք փունջը—  
հատորը — ի յարգանս ձեր Տարելիցին.

Ս. Դ. ՀԱՅ. ԿՈՒՍ. ԱՄԵՐ.Ի ՇՐՋԱՆԻ  
ԳՈՐԾԱԴԻԲ ՑԱՆՉԱԱԽՈՒՄԲ

1916, Յունիս 2 / 15

Փրայիսէնս

# ՅԱՐԳԱՆՔԻ ԲԱԺԻՆ ՄԸ

## 20 ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԹԻՒ

1915, Յունիս 2/15:

Այս սկ, քստմասարսուռ օրւան արիւնազանգ տարեդարձն  
է այսօր. կ. Պօլսոյ մէջ կախւած քսան Ա. Դ. Հնչակեաններու,  
Հայ Յեղափոխութեան ռահվիրաներու տարեդարձը, որոնց սուրբ  
արիւնովը անգամ մ'ալ ներկւեցաւ բռնապետութիւնը յաւերժա-  
ցընող կոթողները։ Թիւրք կառավարութիւնը իր արդէն այնքան  
արիւնով շաղախւած արքայական պատմուճանը հրաշալի, փա-  
ռաւոր չհամարելով՝ քսան պատւական կեանքերու արիւնովն ալ  
գունաւորեց հանդիսաւոր կերպով։

Այդ արեան դրոշմը անջնջելի պիտի մնայ իր ճակտին...։

Այս՝ անցեալ տարի այս օրն էր, որ հեռագիրը գումար  
մեր քսան ընկերներու կախաղան բարձրանալը՝ իթթիհատ կոչ-  
ած աւազակ ոճրագործներու կողմէ։

Քսան հոգի կախւած... ասիկա արդէն պատերազմի յայ-  
տարարութիւնն էր Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան դէմ, որուն

յաջորդեց, բիշ յետոյ, ամբողջ Հայութեան դէմ:

Մենք արդէն արիւնի և ջարդի այս քաղաքականութեան տարրեր քաղաքականութիւն մը չէինք սպասեր Հայկական գոյութեան դէմ դաւադրող արիւնոռուշտ իթթիհատէն: Իր տիրապետութեան կարձ և սակայն ոճիրներով հարուստ շրջանը ամենապերճախօս ապացոյցն է իր հետապնդած քաղաքականութեան:

— «Անկախ եւ ինքնավար Հայստան մը կազմելու եւ կայսերական երկիրներէն մաս մը օսմաննեան կառավարութենէն անջատելու» ամրաստանութեամբ մեր քսան ընկերները կախաղան բարձրացնելով ի՞նչ ըսել կուզէր իթթիհատը Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան, այն կուսակցութեան՝ որ իր կոչերով, բեմերով իր գիւային ծրագիրները մերկացուց և Հայաստանի ինքնավարութեան պահանջը բանաձեց:

Այդ կախաղաններով անիկա սպառնաց, որ Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը՝ հաւատարիմ Հայ ժողովուրդի շահին՝ երեսուն տարիներէ ի վեր անվհատօրէն քալած ընդվզումի, ըմրոստութեան և յեղափոխական ուղիէն դուրս գայ, հաշտի իր քաղաքականութեան հետ և լոէ այլոց նման, որովհետև քաջ գիտէր որ իր «Քընամիները միայն Ս. Դ. Հնչակեաններն են, զանոնի ալ Տէրօրներով, սպառնալիմներով եւ կախաղաններով պէտք է լոեցնիլ»:

Եւ սկսան կախաղանները:

Բարձրացան անոնց կատարներուն վրայ քսան Հնչակեաններ. քսանն ալ յեղափոխական խօսքի ու գրչի, գաղափարի ու գործի իտիալական տիպարներ, տանջւողներու դատին նւիրւած հոգիներ:

Այս հարւածը թէկ ծանր էր, բայց ոչ յուսահատեցնող, մահացնող և ընկրկող:

Ս. Դ. Հնչակեան կուսակցութիւնը 20 կեանքերու կախաղան բարձրանալովը կանգ չառաւ սակայն, պատնէշէն վար չիջաւ, այլ ընդհակառակը, անով աւելի փառաւոր էջեր գրաւելով յեղափոխական պատմութեան մէջ, հերոսներու փառաւոր անւանց շարքը

աւելի երկարացուց և ոգևորւած աւելի ուժգին թափով անհաշտ կոիւ մղել ուխտեց իթթիհատ բռնապետութեան դէմ՝ Հայ ժողովուրդի Ազատութեան համար։ Այն վրիժառու ձայնը, որ լսեց իթթիհատ կառավարութիւնը, անտարակոյս, սարսոաց, գունատւեցաւ, այն ձայնը.—«Գլուխ Մեջ՝ ՔՍԱՆ ԱՆՄԵՂՆԵՐԸ՝ ՈՐ ԿՐ ԿՌԻԼՔ, ԳԻՏՑԵՔ ԹԷ ՄԵՐ ԵՑԵՒԻՆ ՔՍԱՆ ՀԱԶՈՐՆԵՐ ՊԻՏԻ ԳԱՆ ՄԵՐ ՎՐԵԺԸ ԼՈՒԽԵԼՈՒ», բռնակալութեան ճանկերուն տակ հեծեծող թշւառ ժողովուրդի աղաղակն էր, կոիւի կոչն էր Հայութեան դարաւոր թշնամիին դէմ։

Եւ այդ կոիւի կոչին արձագանգը այսօր կուգայ կովկասի սահմանէն, յեղափոխական երիտասարդութեան դաշոյնի ծայրէն։

Երէկ իթթիհատ կառավարութիւնը միայն Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան դէմ կոիւ յայտարարած էր, իսկ այսօր՝ հանուր Հայութեան դէմ։ Նա իր կատաղութեան գագաթնակէտին հասած՝ այսօր կաւերէ, կը քանդէ, կը կոտրէ առանց աջու ահեակ դիտելու, առանց խտրութիւն դնելու սեոի և տարիքի մէջ։ Թո՞ղ կատաղութեան ժահը թափէ անպաշտպան Հայութեան գլխին, զայն գերեղմանել ճարտարարի, սակայն մենք վստահ ենք որ անիկա չպիտի յաջողի, այսօր անոր օրերը համրած են, վաղը կամ միւս օր Հայ ուազմիկները հանդիսաւորապէս զինքը պիտի թաղեն Հայութեան համար փորած իր փոսին մէջ։

Քսան կախաղաններ Պօլսոյ մէջ...։

Անցեալ տարի այս օրն էր, որ անոնք ինքնավար Հայաստանի անդրանիկ մարտիրոսները եղան կառափնատին վրայ ոճագործ իթթիհատի տւած մահավճիռու։

Այսօր Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան Ամերիկայի Շըրջանակը՝ որպէս յարգանքի բաժին՝ ընկերներու անփառունակ շիրիմներուն վրայ այս խնկարոյր փունջը—հատորը—կը դնէ, ներփակ իրենց լուսանկարներով. շատ համառօտ կենապրական գծերով և նահատակ ընկերներու նւիրւած յօդւածներով։ Այս հատորին— փունջին—մէջ ոչ ոք փորձած է լիակատար կենսագրութիւնը

գրել ու և է մէկ ընկերոջ, որովհետև անոնց լիակատար կենսա-  
գրութիւնը գրել կը նշանակէ Հայ Յեղափոխութեան պատմու-  
թիւնը զրի առնել ընդհանրապէս՝ իսկ Ս. Դ. Հնչակեան կուսակ-  
ցութեանը՝ մասնաւորապէս.

## ԱՄԵՐԻԿԱՅԻ Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԲՆԿԵՐՆԵՐ,

Անվեհեր ու քաջակորով յառաջ քալենք, միշտ յառաջ,  
առանց ետ նայելու, և յուզւած ու ցաւատանջ սրտի սիրով խո-  
նարհեցնենք մեր զլուխները իթթիհատի կախած 20 հերոսներու  
շիրիմներուն վրայ անգամ մ'ալ կրկնելով մեր ուխտը.

— Նահատակ ընկերներ, Ձեզ թող ըլլայ փառքը և մեզ՝  
նկրական պարտականութիւնը, առնելու համար Ձեր վրէժը:

Յարգանք Ձեզ բոլորիդ, նահատակ ընկերներ:

---

## ՆԱՀԱՏԱԿ ԸՆԿԵՐՆԵՐՈՒ ԱՆՈՒՆՆԵՐԻ

Ցուցիս 15էն 16 / 6. օ.) լուսնալու զիօները՝ պատերազմական  
առեալի վճիռով, Պոլիս Պայազիտի հրապարակը կախաղան հան-  
ւեցան հետեւեալ ընկերները.

ՓԱՐԱՄԱԶ	ՄԻՆԱՍ ՔէՇԻՇԵԱՆ
ՎԱՆԻԿ	ՄՄՐԱՏ ԳԼՅԱՆԵԱՆ
ԹՊԻՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ	ԱՐԲԱՀԱՄ ՄՈՒՐԱՏԵԱՆ
ՏՈԹՔ. ԳԷՆՆէ	ՄԿՐՏԻՉ ՄՈՒՐԱՏԵԱՆ
ԱՐԱՄ ԱԶԲԴՊԱՇԵԱՆ	ՑԱԿՈՐ ՊԱՍՄԱՋԵԱՆ
ՀՐԱՅ ԲԵՂԱՎԵԱՆ	ԳԱՐԵԳԻՆ ՊՈՂՈՍԵԱՆ
ԵՐԻԱՆԴ ԹՍՓՈՒԶԵԱՆ	ՊԵՂՈՍ ՊՈՂՈՍԵԱՆ
ՑՈՎՀԱՆՆԵՍ ԲԷՐՂԱԶԱՐԵԱՆ	ԵՐԵՄԻԱ ՄԱՔՈՍԵԱՆ
ԽՈՎՄԱՍ ՎԱՀԱՆ ԹՈՎՄԱՍԵԱՆ	ԳԱԲՆԻԿ ՊՈՑԱՋԵԱՆ
ՄՈՒՐԱՏ ՂԱԶԱՐԵԱՆ	ԱՐՄԵՆԱԿ ՀԱՄՐԱՐՉՈՒՄԵԱՆ

Ուստական գրաւումեն առաջ Վանի բանտին մէջ խեղամահ  
եղած ընկերներու անունները.

ԱՅԹ	ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒԱԽԵԱՆ
ԱՐԲԱՀԱՄ ԲՐՈՒՏԵԱՆ	ԿԱՐԱՊԵՏ ՏԱՆԹԻԱՆ

# ԶԱՀԵՐ...

ՊՈԼՍՈՅ ՀՆՁԱԿԵԱՆ 20 ՆԱՀԱՏԱԿՎԵՐՈՒՆ

Խաւար որդին մեջ դահիսին մարդախանձ,  
Ո՞վ կենունակ ու լուսափիւռ Հայորդին,  
Հերոսաբար եւ անտրունչ, յեղա՛ք լաց,  
Նենզօրեն երբ ողորեցին կապը պիրկ:

Մահաշշուկ կառափնատի տակ ձողին,  
Անվերապահ բաղձանիները Զեր ցեղին  
Գոռացին դուի՛ խիզախորհն, անվեհեր,  
Ու փակեցին աչերը Զեր առ եթեր:

Անշնչացած դիակներնուու շուրջ յանկարծ,  
Բոցանշոյ փայլատակց հուր ու կայծ,  
Ու հուրն եր ա՛յդ, կայծը կարմիր կրակ,  
Որ պաշտեցին, պաշտենի պիտի, որ բանկ է:

Հո՞ն, ուր տիփ մեկնումի տիւուր հրաժեց.  
Խորան մը կայ... նիշրումի... լուսակերս,  
Հո՞ն, ուր բուռ Զեր վերջին շունչն այնքան հեց,  
Կայ ուղի մը՝ Գաղափարի յենակե:

Ուղին փշու, ուր ունեցավ անյոյգ վազի,  
Կոխուսած են բոլոր տկար ստրուկ ազդի,  
Բայց Զեր կորով, արիութիւն, Զեր դրւագ,  
Խիս հագւաղիկ պատմութեանց մեջ մենի զտանի:

Դուի՛ Զահերն եի արարյութեան՝ մեզ ընծայ,  
Ազգը բշւառ Զեզմով միայն պիտ ցնծայ,  
Սիւներն եի դուի՛ հաւատին վեհ, լուսերանց,  
Դուի՛ մեզ տիփ կենդանութիւն, յոյս եւ կեանի:

ՎԵՐԵՆՃ

ԿԱՐԱԳԵՍ Պ. ՓԻԼԻՊՊՈՍԵԱՆ

# ՓԱՐԱՄԱԶ



(Կենսագրական համառ os ծանօթութիւն)

Գողթնեաց գաւառոի Մելրի գիւղից։ Խսկական անունն էր Մատթէոս Սարգիսեան։ Տաճկաստանու ապրում էր՝ Ռոտոսթոցի ՀԱՄԲԱՐ. ԶՈՒՄ ԳՐԻԴՈՐԵԱՆ անունով։

Դրեւ ՓԱՐԱՄԱԶի կենսագրութիւնը՝ կը նշանակէ պատմել Հայ Յեղափոխութեան պատմութիւնը ընդհանրապէս, Սոցիալ Դէմորատ Հնչակեան Կուսակցութեանը՝ մասնաւորապէս։

Մեր վերածնուղ կեանքի բոլոր ուրախ և տիսուր փուլերի մէջ՝ նա որոշեալ, փառաւոր բաժին ունի։

Զկայ Հայ Պայքարի շրջանի մէջ մի էջ, ուր՝ ՓԱՐԱՄԱԶի շունչը, նրա եռանդը, խանդավառութիւնը, իրական գործակ ցութիւնը իր վճռական դերը ունեցած չլինի։

Բերլինի դաշնադրութեան 61րդ յօդւածը, ո՛չ միայն մնացել էր անիրազործելի, այլ և Գերմանական դիւնանագիտութիւնը, դեռ 1882ին Թիւրքիային ապահովել էր, որ նա մեռած տառ էլ կը մնար։

Դուլցինիօյի ինդիրը այդ պայմանով էր կարգադրւած։

Մերունի Գլադստոնը իր վերջին բողոքագիր—ծանուցագիրը տւած էր. ամեն ինչ մնացել էր առանց դրական արգիւնքի։

Սուլթան Համիտը իր հայաջինջ քաղաքականութիւնը սկզբ նաւորել, սիստէմաթիք գործադրութեան մէջ էր դրել։

Հայաստանը, Հայ Ազգը տառապանքի, խողխողումի, բնաջն. ջումի գործողութեան մէջ էին դրւել։

Մայր Հայրենիքի մէջ՝ հայ ժողովուրդի չարչարանքը, նրա բազմադիմի ցաւերը ծնել էին անկախ ողիներ, ազատահր, բըռ. նութեան լծին յնաւակերպող երիտասարդներ։

Սրանք խմբակներ կազմելով՝ Լեռները. Բարձունքներն էին ա զատանած և հայ ընդդիմադրական, պայքարող, մարտական ոգին կազմակերպած։

Հայ լեռները, ձորերը, գետերը, հայ երկինքը նոր կեանքի շեյրին էին կանգնած։

Կ. Պօլսոյ և ծովեղերեայ ա՛յլ քաղաքների մէջ, հայ երիտասարդութեան «գաւառացի» մասը սկսել էր մտմտուքի մէջ ընկնել. Նա ինտոււմ էր ուղին, շարժւելու կամէութիւն էր օ՞յց տալիս։

Այլ էր տեսարանը կովկասի մէջ։ Այնտեղ ամեն ինչ հայկական էր. ամեն քայլափոխի Հայի անհուն տառապանքը արձանացած, կարկառուն ձևեր էր առած. զուլումի աշխարհից գունդագունդ փախչողները կենդանի վկաներ էին. նրանք պատմում, ծայնի ալիքներին էին տալիս իրենց ցաւը, իղձը։ Նրանք մատնանիշում էին ձեռքը, որ իրենց վրան էր բարձրացել և սպանել աշխատում։

Կար այնտեղ կորովալից զարգացած երիտասարդութիւն։ Նա տոփորւած էր ժամանակակից գաղափարներով, զիտէր կեանքի արժէքը, հասկացել էր պարտականութեան չափը, սահմանը։ Նա առողջ, անձնւէր էր, ժողովրդական խաւերից բղիւած։ Նա քաղաքական, տնտեսական, համեմատական ապահովութիւն էր վայելում, միջոյ ունէր աւելի լայն չափերով պարապելու տաճկահայ տառապանքով, այն Դատով, որ իրենն էլ էր։

Կովկասը եթէ Մայր Հայրենիքից արհեստական սահմաններով էր բաժանւած, բայց բարոյագէս, մտաւորապէս չէր դադարում միութիւն, ամբողջութիւն կազմելուց։ Նա ապահով վայրի մէջ՝ հարազատ շարունակութիւնն էր շղթայի օղակների մէջ գալարւող իր եղբայրների, արիւնակիցների։

Ու կովկասը, նրա խորհող, բանիմաց, զգայուն երիտասարդութիւնը մտաւ պատմական երկունիքի մէջ։

Ամեն ինչ ինքնաբերաբար, ինքնարուղին էր, արդիւնք հայտաջաղէմ կեանքի։

Զկար քաղաք, մանաւանդ. Տաճկաստանի սահմանների մօտ եղող, — Երեւան, Աղէքսանդրապոլ, Ղարս, Սարի-Ղամիշ, Հին-Նախիջեան, ևայլն, — որ իր տեղական խմբային կազմակերպութիւնը ունեցած չիինէր։

Վայոց Զորի (Դարալագեալ) լեռնական գիւղացիներն ան-

գամ խմբակցութիւններ էին կազմած։ Բոլորի էլ նպատակն էր Տաճկա-Հայաստանի ազատազրութեան սուրբ, պատմական, նիրա-կան Գործը։

Այսին ինչ խառն ի խուռան էր։ Ոգեգործիւնը, եռանդը՝ բո-լորի շարժիչ ոյժը։

Դա ժողովրդների զարթօնքի տարերային հոսանքը, առաջին շրջանն էր։

ՓԱՐԱՄԱԶԸ պատական այդ ուղիսի արդիւնքն էր։

Նրա գործոն, բնակ սնից ըմբոստ ոգին այլևս իրեն հանգիստ չի տալիս։

Հակառակ իր ծնողների թախանձանքին, իր ուսուցիչների պնդումներին՝ նա թողնում է Ս. Էջմիածնայ Գէորգեան ձեմա-րանի չորրորդ դասարանը, և մտնում է նոր հոսանքի մէջ։

1884-ի գարնանը՝ նա երեսում է Հին-Նախիջեւանի մէջ։ Քա-զաքի երիտասարդութիւնը՝ ծածուկ ժողովներ կազմելով, ազա-հութեամբ լսում էր նրա դասախոսութիւնները։ Դասախոսը հա-մակ բոց, կրակ էր։ Նա բոլորի սիրտը իր հետ ունէր։

Այդ ժամանակ, ընկեր Սապահ-Գիւլեանը, զեռ հազիւ 21 տարեկան, Թիֆլիզի Ներսէսեան Դպրանոցը աւարտած՝ Հին-Նա-խիջեւանի հայ երկսեռ դպրոցների տեսչութիւնն էր վարում։

Երկու ընկերների առաջին ծանօթութիւնը այնտեղ է կա-տարւում։

Ընկեր Սաղահ-Գիւլեանը Փարամազին ուղարկում է Զահուկ, ուսուցչութեան պաշտօնով։ բայց հազիւ սէկ ամիս անցած, Փա-րամազը վերադառնում է և վճռաբար որոշում է Պարսկաստան անցնել՝ Տաճկաստան երթալու նպատակով։

Դալիս է 1887ը։ Հնչակեան Կուսակցութեան կիմադրու-թեան թւականը։

Ատրպատականը. ՓԱՐԱՄԱԶԸ ձեռքով պատրաստւած, կազ-յակերպւած, առաջին անգամից, յեղափոխական ընդհանուր յըդ-թայի մի օղակը եղաւ։ Դա արդիւնք էր Փարամազի ջանքերի։ Հնչակեան Կուսակցութեան հիմնաքարը, այդ շրջանի մէջ, նա իր դրել։

Փարամազի մի ոտքը կովկաս է, միւսը՝ Պարսկաստան։

Նրա այդ ժամանակւայ զրութիւնները զմայիելի են։

1895—1897 չարագուշակ թւականն է։ ՓԱՐԱՄԱԶԸ իր խըմ-բերի գլուխը անցնելով՝ 13 ահեղ ճակատամարտներից յւառ՝ մլտ-

է իր ընկերներով (Աղաս Ոստանիկը մէկն էր իր զինւորներից), դատապարտում է կախաղանի: Աղատուում է Ռուսաց և Ֆրանսիական կառավարութեանց տեղական ներկայացուցիչների ազգու միջամտութեան չնորհիւ: Փարամազի այդ ժամանակւայ արտասանած ճառը կը մնայ մի զլուխ-գործոց՝ Հայ յեղափոխական պատմութեան էջերի մէջ: Պատմական այդ զրւազը մեր միւս նահատակ Ասօն արձանազրել է իր «Դատաստան» անունով զրքոյկի մէջ:

Փարամազ ուղարկում է Ռուսաստան, բանտարկում է, ազատ է արձակում: Իր գործունեութիւնը շարունակում է:

Եթէ 1887 ին ծնւել էր Հնչակեան Կուսակցութիւնը, 1899 ին նա վերածնւել էր: Այդ վերածնունդի մէջ էլ որոշեալ և մեծ բաժին ունի Փարամազը:

Գոլիցինեան շրջանն է:

Խլւում են հայ եկեղեցական, դպրոցական կալւածները:

Փարամազը Բագուից ճանապարհ է ընկնում, անցնում է միքանի հազար հոգուց բազկացած պատգամաւորութեան զլուխը՝ Ս. Էլմիրածին, Հայրիկի առաջն է կանգնում և արտասանում ընդդումութեան պահանջազիրը՝ յանուն Հնչակեան Կուսակցութեան, յանուն ամրող Հայ Ազգի: Փարամազը, ժողովրդական այդ հսեւուրը, հայ Դանտօնը, նա այդ ճառի մէջն է՝ թերել, կուրծքը, սիրտն ու հոգին բացած . . . :

Եկեղեցական-դպրոցական գոյքերի յափշտակութեան առթիւ առաջ եկած ընդհարումների, կոիւների մէջ՝ Փարամազի սխրագործութիւնները միայն սքանչացում կարող են քերել: Նա ամենուրեք է թոշած:

Գոլիցինը երգւում է մի հայ չի թողնել Կովկասի մէջ և բուրին Թուրքիստան փոխադրել:

Ու Փարամազը կազմակերպում է Գոլիցինի աշխարհազդորդ տեսորական գործը, որ հայ յեղափոխական կեանքի մէջ կը մնայ մի անթառամ էջ:

Ակսւում է Հայ-Թաթարական կոիւը: Շուշիի, Զանգեզուրի շրջանների հրամանատարը Փարամազն է:

Հայ հերոսական կուի այդ զրւազի մէջ՝ ժողովրդական ճրշ-մարիտ հերոս է նա դառնում: Նա ո՛չ միայն հազարաւորների կեանքն է փրկում, թշնամուն ջախջախում, այլ իր մեծակողութեան, իր աղամարդութեան պատճառով՝ յարգւում է նո՛յն իսկ